

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ՄԱՇԿԵՒՈՐ

ՏԵՂԱԴՐԱԿԱՆ. — Կիլիկիոյ մէջ, Սև Հերան վանքերէն մին էր Մաշկուոր, երբեմն գրուած նաև Մաշկուոր, Մաշկուոր, Մաշկու: Հստ Ալիշանի, համանուն թեմին կեդրոնն էր Մաշկուորը, ուր կը նստէր զիճակուոր եպիսկոպոսը (Սիս. 62, 408): Վարդան գրչի յիշատակարանին համաձայն այն կը գտնաւէր ու առամանս Սիսակն քաղաքիս, ի գտաւուիս Կիլիկիցւաց, ի լերին որ Կոչչի Տորոս (Պողարեան, Յ. Զեռ. Երուսաղէմի, Ա. Հատոր, էջ 351): Եկեղեցին կառաւցուած էր յանուն Ս. Կուրապիտ (Սիս. 408: Հանդ. Ամս., 1896, էջ 343): Ունէր ուրիշ եկեղեցի մըն ալ յանուն Ս. Աստուածածնի (Հմմտ. Սիւրմէկեան, Յ. Զեռ. Երուսաղէմի, էջ 280 և 337: Խոչիկեան, Հ. Զ. Հիշատակարաններ, 1950, էջ 177):

ՊԱՏՄԱԿԱՆ. — Մաշկուորի Վանքը շինէլ առած է Թորոս Ա. (1099-1129), իր իշխանութեան սկիզբները, 1102 թուին (Սամ. 121):

Մաշկուորի վանահայր եպիսկոպոսներէն կը յիւսուին:

1. — Գրիգոր Վրդ. Մատիուս (+ 1114). — Կիլիկիոյ մէծ երկրաշարժին կը վախճանի ի Վարդկան. — Ուսէ. էջ 417: Սիս. էջ 407:

2. — Դաւիթ Վանահայր (1150?-1192). — Ճառընտիր մը գրիշ առած է ԺԲ. Դաւրու կիսուն (Սիս. 407): Խոկ նայն դարուն վերջիրը իրեւ առաջնորդ կը յիշուի, հետն ունենալով իր Թորոս քեռորդին. — Պողարեան, Յ. Զեռ. Երուսաղէմի, Ա. էջ 351:

Կիրակոս գրիշ 1259 թուին կը յիշատակէ ի Մաշկուոր, Թէոդոս փակակութ, Մատիուս քահանան և Թորոս քահանան, որոնք օգնած են իրեն. — Սիւրմէկեան, Յ. Զեռ. Հալէպի, Ա. Հատոր, էջ 55:

3. — Յովհաննէս Բաբունի (1301). — Հանդ. Ամս., 1956, էջ 188:

4. — Թորոս Յովհակոպոս (1307). — Կրմանակցի Սիսի ժողովին. — Սիս. 408: Աղդամ. էջ 1785:

5. — Պոլոս Յովհակոպոս (1322). — Խոչէկեան, Հիշու. ԺԴ. Դարի, էջ 177, 736:

6. — Հայրապետ Յովհակոպոս (1325). — Բարսեղ Վրդ. Մաշկուորցին կոչուած է առյու հեղ և բարերարոյ. — Մեկն. Մարկոսի, էջ 460:

7. — Գրիգոր Յովհակոպոս (1342-1344). Մատիուսած է Սիսի մէջ 1343ին գումարուած ժողովին, ուր ներկայ էր նաև Բորբակ Վրդ. Մաշկուորցի (Աղդամ. էջ 1870): Յաջորդ տարին Կոստանդին Բ (= Կի) թագուորին կողմէ, ուրիշներու նետ միամբն, Գրիգոր Եպիսկոպոս պատգամաւոր զրկուած է Հոռոմի քահանայապետին. — Սիս. 408:

ՄԾԱԿՈՒԹԱՅԻՆ. — Հակառակ անոր որ Մաշկուորի Վանքը երկու երեք գար չէն եւ եղած, քիչ են անկէ մեզի փոխանցուած դրչագրական արդիւնքները: Այսպէս,

Ա. — Վարդան Կրօնաւոր, Գրիչ, 1187-1192. — Օրինակած է,

1. — Աւետարմ, 1187ին, միջին երկարագույն. — Զեռ. Նոր Զուլայի, Թ. 22:

2. — Ցուոց, 1192ին, անկիւնաւոր երկարագիր, ճախ ծաղկումավ. — Սիւրմէկեան, Յ. Զեռ. Երուսաղէմի, էջ 263. Պողարեան, Յ. Զեռ. Երուսաղէմի, Ա. Հատոր, 1966, էջ 338, Զեռ. Ս. Յ. Թիւ 121:

Յ. — Խաչատոր Գրիչ, 1251ին օրինակած է Յավինան Ռակիրեանի գրած Յովհաննու Աւետարանին Մեկնաթիւնը՝ իր անձին հոմար: Այդ ձեռագիրը իրեւ գաղափար գործածած է Զուլայիցի Սկրումէ գրիչ, Թարմաթի մէջ, 1687ին, Ամբեցի Մինաս Վարդապետի պատուէրով իր կատարած ընդորինակութեան համար (Զեռ. Ս. Յ. Թիւ 3421):

Գ. — Կիրակոս Բահանայ, Գրիչ, 1259-1265. — Օրինակած է,

1. — Աւետարմ, 1259ին, իր հոգեւոր եղբօր՝ Յուսէփ քահանայի ինդքտանքով. —

Սիրմէեան, Յ. Զեռ. Հալէպի, Ա Հա-
տոր, թիւ 21. էջ 54.

2. - Աւետարան, 1265ին, Թէսդոս
փակակալի պատուէրով. - Էջմիածին,
1955, Օգոստոս, էջ 55 (30):

Դ. - Առարիկ Հնազանդենց, Կազմա-
րար, աշակերտ Մարգիս քահանայի, 1260ին
կազմած է Կիրակոս քահանայի տարի մը
առաջ օրինակած Աւետարանը (Սիրմէ-
եան, Ա. էջ 55): Այս անուանի կազմա-
րարին գործունէութիւնը շարունակուած
է Հոռոմկլայի Հայրապետանոցին մէջ, 1262-1278. - Սիրոն, 1948, էջ 318.

Ե. - Դրիգոր Կրօնաւոր Գրիէ, ունի
Աւետարան մը, որու սկսած է օրինակել
Մաշկեսրի մէջ 1269ին, և աւարտած է
Անդրէսանց Վանքը. զգի անուան, ան-
տեղ շրջէաք, ոչ աւնելով աղի հանդըս-
տեանց. - Սարգ. Թ. 111:

Զ. - Կոստանդին Դրիէ, աշակերտ Յա-
կոբ Կաթողիկոսի, որուն հրամանով Աւե-
տարան մը սկսած է գրել Մաշկեսրի Վան-
քին մէջ, և աւարտած է ի Դրազարկ, 1274ին. Մագազութանց ոսյն Աւետարանը
յաջորդ տարին կազմած է Առաքել Հնա-
զանդենց. - Սիրմէեան, Յ. Զեռ. Երաւ-
սագէմի, էջ 336; Պատարան, Յուցակ,
Զ. Հատուր, էջ 525 26ու. Ս. Յ. Թ. 1955,

Է. - Յովհաննէս Դրիէ, 1322ին օրի-
նակած է Շարակնոց մը, ոի վայելումն
... տէր Պաւղոսի Եպիզոպոսի, պատա-
ւոր սուրբ Կարապետինց. - Հանդ. Ամս.
1896, էջ 343; Խոչիկեան, Հիւտակա-
րաններ, էջ 177:

Ը. - Բարիսեղ Վրդ. Մաշկեսրցի, Հե-
ղինակ. - Այսուել 1323ին գրած է իր ծա-
նօթ երկը, Մեկնութիւն Մարկոսի Աւե-
տարանին, որուն սկզբնագրին թ. Մասը
Ժիայն, Կեղինակին իսկ գրչէն եւած, հա-
ստեծ է մեզի, և կը գտնուի ի Ս. Էջմիա-
ծին (Ծողակաթ, էջ 211; Կար. Թ. 1292;
Այժմ Զեռ. Երևանի, թիւ '314). Տպուած
է ի կ. Պոլիս, 1826 թուին:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

ԳՐԱ-ԾԱՎԱԿԱՆ

«ՔՐԻՍՏՈՍ» ՄԵՐ Ս. ՊԱՏԱՐԱԳԸ»

Մօտ օրէն երրորդ պատրութեան
բախտին արժանանալիք ըԱստվածամայ.
ուը գրքոյէին և բնարեխօսաւթիւն Սըր-
բոց հատորիկէն ետք, Հայր Վաչէ Կրտ-
պարակ եկած է անցեալ ամառ վերոյիշ-
եալ խորագիրը կրող իր երրորդ երկո-
սիրութեամբ, լոյս անոած գործեալ Վե-
նեսութիկ Ս. Ղոգորու Ցպարանէն, 108 է-
լիբով, գեղակազմ և մաքուր ու ճաշա-
կուոր պայագը ութեամբ:

Մօտ երկու առաջիներ առաջ «Սիրոն»ի
էջերէն ասիթը ունեցած էինք գրախօսե-
ւու Հայր Վաչէի երկրորդ գործը Գոհու-
նակութիւնը ունինք են յայտնելու թէ
այդ ասիթով մեր մատանաշած լեզուա-
կան անփառութիւններէն ու քերականա-
կան կանոններուն զանցումներէն գրեթէ
ունինք է մատած այս վերջին հատորին
մէջ: Հայր Վաչէ յաջողոնծ է սրբագրել
ինքչինք, իր սեր գործեալով տեւի ա-
սոյց ու իր նախոգաւութիւնները կա-
ռացանելով գրեթէ անթիրի ճորտարա-
պետութեամբ:

Գալով գրքի նիւթին, ինչպէս խո-
րագիրը արդէն կը բնորչէ, ան կը շօ-
շափէ քրիստոնէական կրօնի էւթիւնը
կազմող և քրիստոնէայ հաւատացեալիք մը
հազեւոր կեանքին համար այնքան կեն-
սական գեր ունեցող Ասրուուրդը, Ս. Պա-
տարագը, այսինքն հային ու զինիին մա-
տուցումին ետին կեցող Քրիստոսի կնն-
աւական մարմին բաշխումն ու քաւշարար
արհան հեղուածը ի խնդիր մարդկային
ցեղի գրկութեան:

Հայր Վաչէ այս անդամ ընտրած է
նիւթ մը, ուր կարող ըլլոյ պատորէն
արտայայտուիլ, առանց աստուածաբանա-
կան խրթին հարցերու կոմ գաւանաբա-
նական մանուածական խնդիրներու մէջ
մոլորելու վախին: Ունի սրսչ ըսելիքներ